



Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն

Հ Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

ԵՐԿՐՈՒՆԵՐ ԳԻՒԱՅ ԵՒ ԱՌՏԻՑ՝

Մեր մինչև ցարդ քննած երդումներն էին մարդոյ առ մարդ կամ առ Աստուած տուածները: Իսկ այս վերջին մասին մէջ պիտի նկատենք զիւաց զմ ուղղուածը, որով կը վարէր ամբողջ քրիստոնէական եկեղեցին, և ի դարման հիւանդութեանց գործածուածը:

Չար ու բարի հոգւոց հակառակամարտ ներգործութիւնը մարդկային կենաց ու բընական իրաց մէջ իսկ՝ ծանօթ էր բոլոր հին կրօններու, այլազան համոզումներով, որոնք կը կեդրոնանային սա կետին վրայ՝ թէ ամէն փաս կամ օգուտ, որ կը պատահէին մարդուն, և մինչև իսկ խօթութիւնը, մանաւանդ ծանրերն, անոնց արդիւնքն էին: Հիթանոսը սովոր էին հալածել չար հոգիները հտտերով, ծխումներով, անոնց անհաճոյ կամ անարեկիչ անուն-

ներով ու բառերով, նուագով, կախարհութեամբ և բժժանօք՝: — Հրեայք ալ ունէին նոյն հաւատքն ու բարքերը, առաւելապէս կրտսերագոյն դարուց մէջ: Սատանայն կը հարուածէ զՅոբ՝ զրկելով հարստութենէն ու զաւակներէն, և վիրօք ծածկելով մարմինը (Յոբ, Ա-Բ): Սաւուղ կ'այսպէս արի, և Դաւիթ քնարահարութեամբ կը հեռացնէ զԿը (Ա թագ. ժՁ, 14-23): Այս կը խեղդէ Հոագուելի եօթն փեսաները, և Տուրիա ծխով մը կը վանէ զայն (Տոր. 2-Ը): Նոյն ինքն կը խօսի սուտ մարգարէից բերանով (Գ թագ. իԲ, 21-2): Հրեայք Յիսուսի օրով զիւհաւարներ կը բռնէին (Մտթ. ժԲ, 27), և առ այս յատուկ պաշտօնեայնք ունէին «երդմնեցուցիչը» կոչուած (Գրծ. ժԹ, 13):

Քրիստոնէութիւնն ալ ճանչցաւ բարի ու չար ոգւոց զերը սկիզբէն ի վեր: Խօսքըս յատկացնելով վերջնոց, զայն այսպէս կ'ամփոփեմ ըստ Աւետարանին: — Փըրկագործութեան խորհրդէն յառաջ սատանայն աշխարհի իշխանն էր, զոր Յիսուս իւր մահուամբ պիտի դատապարտէր, զուր-

1. Տե՛ս և յէջ 49, 107, 257, 321. ՍԵՊՏԵՄԲԵՐ

2. Bergier. Dict. I, 1172.

ձգէր ու խայտառակէր¹, ազատելով զմարդիկ անոր ձեռքէն², Բայց և այնուհետեւ չպիտի հրաժարէր թշնամին զանոնք որ ապառու տենչէն, և հաւատացեալք անոր հետ միշտ կուր պիտի մղէին³: Անոր վերջին հարուածը պիտի տայ Փրկիչն երկրորդ զաշտեամբ⁴: — Սատանայն ոչ միայն պիտի ճակատէր մարդոց դէմ, այլ ոմանց մէջ իսկ պիտի մտնէր ու տանջէր զանոնք մարմնապէս, և որոնք դիւահար կը կոչուէին: Յիսուս անդադար կը բժշկէր այսպիսիները, և նոյն իշխանութիւնը սուսուիւր աշակերտաց եւս⁵, որոնք կը գործադրէին զայն⁶, երբեմն ոչ դիւահարներն ալ սատանային մատնելով⁷: Փրկիչը հաստատեց՝ թէ չարին կողմանէ էր կնոջ մ'ուստուսանամեայ կարեւորութիւնը⁸, ասուսուսային բանից անպտուրութիւնը մեղաւորի սրտին մէջ⁹, Հրէից անհաւատութիւնը¹⁰, Յուդայի մատուցութիւնը¹¹ և այլն: — Բնական էր՝ որ այս համոզմունքն ու սովորոյթը ճշդութեամբ իւրացնէին բոլոր Հարք ու վարդապետք եկեղեցւոյ, ինչպէս ըրին մերայինք ալ: Նարեկացին դիւաց կ'ընծայէ մարդոց հոգեկան ու մարմնական թերութիւնըը զիտովին, ըսելով. « յաւելուածք կրկնատեղեղ և անվայելուչ պատահմանց ի հնարից չարին ի մեզ յատնելոց» (Աղ. Գ.Գ, ր): Մաշտոցն ինքնին յայտնապէս դիւաց կը վերագրէ հիւանդութիւնըը հետագայ բացատրութեամբ՝ զոր կ'ընէ « Չերմնոտի» աղօթից մէջ. « Իուստաքեա ի սա զառողջութիւն, և խափանեա ի սմանէ զցաւս զյայտնիս և ըզգաղտնիս ի բաց, և հեռի արա զսատանայ զհակառակորդն մեր» (զբջբ.): Ե դարու Հայք աւելի չափազանցութեան գնացեր

էին, «ի դիւէ» կամ «յայտոյ» կարծելով մարմնոյն հասարակ երեւոյթներն իսկ, ինչպէս յորանջելն ու ձգտելը, փնչելը, լեզուին և ըմբանին կծելը, ունկան հարկանելը, որուն չի հաւանիր Եզնիկ (Բ, ԺԹ):

Ըսի՛ թէ դիւաց ներգործութիւնը կը դրուէր և բնական իրաց մէջ, աստի է ըստ իս՝ սրբոյ և սրբոյ հիմնական զանազանութիւնը, որ շատ աւելի ընդարձակ ուրիշ կրօնից մէջ, և յատկապէս մազդեզականութեան ու հրէութեան մէջ, չափաւորեցաւ քրիստոնէութեան ձեռքով: Առաքելոց ժողովն ուստիւց մէջ խորշելի հրուչակեց կոց զոհեալը, հեղձուցեալ անասունն ու արիւնը¹²: Պաւղոս՝ ազատախոհ մարդ մը, կերակրոց անսրբութիւնն ոչ իրական, այլ յարաբերական կը դնէ: « Ոչ ինչ է, կ'ըսէ: պիղծ նովաւ (Կրիստոսիւ): բայց այնմ որ համարիցի որ ինչ պիղծ՝ նմա է պիղծ¹³»: Եւ այլուր խօսելով զօհելոց մասին, կ'ըսէ՝ թէ կուրքերն որ ոչ ինչ են, չեն կարող պղծել իրենց նուիրեալը. սակայն կը զգուշացնէ ուստի՛ տկարամիտները չզայթակղեցնելու համար¹⁴: — Շատ հաւանօրէն սոյն մտք էր առաքելական ժողովոյն արգելքն ալ: — Ըստ իրեն՝ «ամենայն արարածք Աստուծոյ բարի են, և չիք ինչ խոտան»,... զի սրբի բանին Աստուծոյ և աղօթիւք¹⁵: Ոսկերբրան այս վերջին պայմանը պատահական կը հասկնայ և ոչ ստիպողական. այս տեղ, կ'ըսէ նա, առաքեալն «երկուս զուիս դնէ» մի՛ թէ չիք ինչ արարած որ պղծիցի». այս ինքն՝ որ ի բնէ պիղծ լինի. « և միւս եւս՝ եթէ պղծիցի ինչ, այլ ունիս դեղ. կնքեա՛ զոհացիր՝ փառաւորեա զԱստուած, և ամենայն պղծութիւն ի բաց

1. Գ. ԺԲ, 31. ԺԶ, 11. Կոր. Բ, 15. Եբր. Բ, 14.
 2. Կոր. Ա, 13.
 3. Եփես. Զ, 12.
 4. Ա թեւ. Բ, 8.
 5. Մթ. Ժ, 8 ևն.
 6. ՄրԿ. Զ, 13. Գ. Ժ, 17-20. Գրծ. Ե, 16 ևն.
 7. Ա Կոր. Ե, 5. Ա ՏԻժ. Ա, 20.
 8. Գ. Ժ. Ժ. 4, 16.
 9. Գ. Բ, Բ, 12.
 10. Գ. Բ, 44.
 11. Գ. Ժ. Ժ, 2.

12. Գրծ. Ժ. Ե, 20, 29. ԻԱ, 25. — Արիւնը կ'արգելուր և մովսիսական օրէնքը, զայն կենդանոյն «ըսուլը» կամ կեանքը համարելով (ԴՅնԳ. Թ, 4-5. Գ. Ես. Ժ. 10-4).
 13. Զ. Ժ. Ժ. 4, 14.
 14. Ա Կոր. Բ, Ժ. — Այդ քրիստոնէական և միանգամայն հրէական սահմանն ազդեցութեան ներքե կը պատուիրէ Ղուբանն ալ՝ թէ «Մի՛ ուտէք բնաւ այնպիսի կերակուրեք՝ որոց վրայ Աստուծոյ անունը յիշուած չէ. ոճիր մ'է այդ» (Զ, 121).
 15. Ա ՏԻժ. Գ, 5.

մերժին »: Չոհեկոյն համար կ'ըսէ՝ թէ «հաղորդեցաւ կերակուրն դիւայ»։ և եթէ գիտութեամբ ուսէ մարդ զայն՝ կը պղծուի, իսկ անգիտութեամբ՝ ոչ: Խոզգենին եւս, պիղծ ըստ հին օրինաց, կը սրբուի խաչակնքելով՝:

Հայ եկեղեցւոյ մէջ ալ մուտ գտած և աւելի ընդարձակուած կը գտնենք սոյն խրտութիւնքը: Ս. Կերսէս պարթեւ կ'արգելուր ուսել մեռելոտին և արիւնը՝ զորս «պիղծ համարէր առաջի Տեսան» (Փաւս. Գ, Գ): Եւս կարծիքը կը յայտնեն նաև Յաճախապատումը (Ը, 71) և Ենորհալին (Թղթ. Միջ. 251): — Յազկերտ Հայոց նախարարները շարչարեց՝ որ յանձն չառին «ուսել զմիս զոհեալ, զոր ոչ էր երբեք օրէն ուսել ըրիստոնէից» (Լղիշ. Բ): Մոզպեսն որ յետոյ ի Հայաստան եկաւ, նա եւս կ'ուզէր «բռնարար» կերցնել Հայոց «միս յազածոյ» (անդ, Գ): — Մեր Հարց համար պիղծ էին նաև մուկն ու անոր կրծածը (Ենորհ. 248): Կային և ինչ ինչ հասնուր անասունք» (Կիրակ. ԽԻ. Տաթ. Քրդ. մի. 134): և Մաշտոցը, սկսեալ մեր ժԱ դարու օրինակէն, ունի աղօթից երկու կանոններ՝ անդմէ՛ ակամայ ճաշակողները սրբելու համար:

Տեղոյս չէ՛ յայս նիւթիս վրայ աւելի ընդարձակ խօսել. այսքանը հարկ համարեցայ ըսել, ցուցնելու համար՝ թէ ի՛նչ էր դեհերը երդմեցնելուն իսկական պատճառը: Այժմ անցնինք անոր նկարագրին ու տեսակաց:

✱

Ա. ԵՐԿՐՈՒՄՆ ԵՐԱՒԱՑԻՑ

Ըստ առաքելական սկզբանց՝ այն մարդիկ որ տակաւին չեն զգեցած մկրտութեան շնորհքը, ծառայ են մեղաց և սատանայի (Ա ՅՏ. Գ, 8-10): Մկրտութիւնը կ'ազատէ զիրենք այդ ծառայութենէն,

և պարտք կը զնէ առաքինութեան շաղին հետեւիլ (Հո. 2, 1-8. Եբբ. 2, 4-6): Այս նոր փոփոխութեան առաջին քայլն է հրաժարումն ի սատանայէ երզմամբ. աւարտողութիւն մը՝ որ կը պահուի ցարդ, և որ ծանօթ էր՝ ինչ ինչ փոքր զանազանութեամբը՝ և ըրիստոնէական հին ընդհանուր եկեղեցւոյ մէջ իսկ՝, որով առին մեր Հարց ալ նոյն ձեւով ու կազմութեամբ:

1. — Երդումն. — Ասոր մասին մեզմէ առաջին խօսողն է Մաշտոցին վրայ վաստակաւորն ՅՏ. Մանդակունի, որ հրաժարման այս արարողութեան մէջ իսկական երդում կը զնէ՝ ստանց սակայն մի քիտցածէն ասրբեր բանածելի մը: Ահա իւր խօսքեր. «Գիտաց, կ'ըսէ նա, անիւծեալ թշնամին (սատանայ), թէ ի ժամ մկրտութեանն երդմամբ հրաժարեն յինէն, և կրդմամբ ուրանայցեն զիս, կրդմամբ հեռացին յինէն՝ ասելով, թէ Հրաժարեմք ի քէն...» յայտնի բանածելը (ԺԵ, 114): և զոր կը կրկնէ փոքր ինչ յետոյ (115): Հայրապետիս բացատրութեան հետ կը միաբանի Մաշտոցին ալ, որոյ մեզ արդէն ծանօթ (աստ, 120) հնագոյն օրինակին մէջ իսկ՝ ժԱ դարուն՝ կը կարդամ, թէ քահանայն «երկմեցուցանէ երիցս անգամ, ասելով» են: — Ապա զարով հաւատոյ դաւանութեան, հոն ալ, կը յաւելու Մանդակունին, «երիցս անգամ երդուան և հաւատացին ի սուրբ Երրորդութիւնն՝ ասելով. Հաւատամք ի Հայր...» (114), առանց ուրիշ յատուկ երդման ձեւ մը: Որով երկու պարագայից մէջ ալ ծանօթ խօսքերն երդման ոյժ ունին ըստ հայրապետիս և Մաշտոցին. ըսենք նաև ըստ Յովհ. Իմաստասիրի, որ հրաժարման ձեւեր կը կոչէ նոյնպէս «երդման» (8):

2. — Վայր: — Սոյն արարողութիւնը կը կատարուէր մկրտութեան սկիզբն իսկ՝ ըստ Իմաստասիրին (8-9, 27) ու Մաշ-

1. Մեկն. Ա ՏԻՄ. ԺԲ, 96, — Ղուրանն ալ կ'արգելու մեռել անասունը, արիւնն ու խոզնին, զորս սակայն «առ շարի կարօտութեան» Քոյլ կու տայ ուսել (Ձ,

146. ք, 168):
2. Cabrol, Dict. d'Archéol. chrét. II, 260-335.
— Martigny, Dict. des Antiq. chrét. 696, 676.

տոցին, սկսեալ մեր հնագոյն օրինակէն. և սրբավայրին զրան առջեւ, ըստ նոյն Իմաստասիրին՝ թէ «զերախայիցն... զխոստովանենն ստ զարս մկրտարանին կատարել, և ապա տանել ի ներքս» (27): Մաշտոցը նկատելով՝ որ ամէն աղօթատուն առանձին մկրտարան չունէր, նոյն երգումը կատարել կու տայ «սա զրան եկեղեցոյն», զոր կը կրկնէ Երզնկացին Գեորգ վրդ. եւս, «ի զրան եկեղեցոյն», Խրատ մկրտութեան կոչուած աշխատութեանը մէջ՝ զոր կը պահէ վանացս զըջագրատունը:

3. — Պաշտօնեայ: — Մեր քով հին ժամանակ քահանայն կը յիշուի միշտ, որ և պիտի մկրտէ. «Քահանայք, կ'ըսէ Յաճախապատոււր, . . . զմկրտեալսն հրաժարեցուցանեն ի սատանայէ» (Բ, 15). «քահանայ» է նաև ըստ հին ու նոր մաշտոցացս: Երբ միջին դարուն մեր մէջ մըտաւ յատուկ երդմնեցուցչի պաշտօնը, որոյ մասին աւելի վերջ պիտի խօսիմ (Գ, 3), ասոր վիճակեցաւ նաև «զերախայն հրաժարել ի սատանայէ», ինչպէս կ'աւանդէ Տաթեւացին (Հրց. Թ, 17): Արդեօք սովորութիւն եղաւ այս նորութիւնը, թէ լոկ սկզբունք մնաց, չեմ գիտեր. մանաւանդ թէ երկրորդը կը կարծեմ, նկատելով Մործորեցոյն ըսածը՝ թէ Հայք «գեօթն կարգն ի մի օր տալով» (Թղթ.), հարկաւ երդմնեցուցչի պաշտօնը վարելու ժամանակ անգամ չունէին: Բաց աստի՛ թէ ըստ Գեօրգ վրդ. և թէ յաջորդ մաշտոցաց՝ զեռ միշտ «քահանայն» է երդմնեցունողը:

4. — Արարողութիւն: — Կհարագիրը պիտի առնուի ժի՛ղ դարու մաշտոցէն, զանց ընելով այլոց փոքր տարբերութիւնքը, և Երզնկացիէն միանգամայն: Քահանայն իւր հետ ունէր պաշտօնակիցներ ու հաւատացեալներ. «հանդերձ միարան ուխտիւն» (Մշտ.): Գուռն ելնելով՝ «հրամայե երախային դառնալ յարեւոտոս» (անդ): Ի հրնուց յարգի էր արեւելքը, ուսկից «արեգակն» Քրիստոս՝ պիտի երեւի երկրորդ գալըստեան՝ ըստ Աւետարանին և Հարց.

ասոր համար եկեղեցին և աղօթականը միշտ նոյն կողմը կը նայէին. որով հակառակ կողմն անարգ էր և սեպհական չարին: Հետեւաբար հրաժարուած կը կատարէին՝ դառնալով դէպ ի չարին կողմը. կամ ըստ Տաթեւացոյն՝ «զի սատանայ և տղիտութիւնն և մեղքն խաւար են, վասն որոյ ի մուտս արեւու ուրանամք և հրաժարեմք» (Քրգ. ձրք. 146): Այս տեղ կնքահայրը զրկած զերախայն, եթէ մանուկ էր, կը կանգնէր «յահեակ կողմն ի զրան եկեղեցոյն, և բռնէ զձեռն հրաժարական, այս ինքն զպիցի մէջն յարեւմուտն ունելով». իսկ «քահանայն կակզի յաջ դեհն զրան եկեղեցոյն» (Երգ.):

Այս պահուն երախայն ինքնին կ'ըսէր հետագայ երդմնածնն ըստ Մանգակունոյն. «Հրաժարեմք ի քէն, սատանայ, հրաժարեմք ի պաշտմանն ըլումէ, հրաժարեմք ի հրեշտակաց քոց, հրաժարեմք յամենայն խարէութենէ ըլումէ» (ԺԵ, 114): — Հին մաշտոցին մէջ փոքր ինչ տարբեր է այդ ձեւը. «Հրաժարեմք ի քէն, սատանայ(յ), և յամենայն խարեութենն ըլումէ և ի պատրանաց քոց և ի պաշտմանն ըլումէ և ի գնացից քոց, և ի հրշտակաց քոց»: Այս խօսքը կը կրկնէր «երիցս անգամ». և քահանայն կը հարցնէր նոյնչափ անգամ. «Հրաժարեմք». իսկ երախայն իւրաքանչիւր հարցման կը պատասխանէր, «Հրաժարեմք» (անդ): Այս յաւելուածին յիշատակը կայ և Խմատասիրին բացատրութեան մէջ. «զհրաժարելոյն ի սատանայէ նոցա հարցմամբ» (8): — Իրզնկացիին կամ թէ իւր ժամանակն երախային դիւրութեան համար ասոր երկար բանածնն ալ վերածած էր հարցման՝ քահանային կողմանէ, — թէ և ոչ ժամանակակից և ոչ հետագայ մաշտոց ընդունած են զայդ. — «Հրաժարեմք ի սատանայէ, և յամենայն խարէութենէ նորա, և ի զընացից նորա, և ի հրեշտակաց նորա, և յամենայն զօրութենէ». զայս կը կրկնէր

1. Ղ. 4. Ա, 78. Մ. Թ. ԻԿ, 27.

նոյնպէս « երիցս անգամ », և երախայն կը պատասխանէր՝ « Հրաժարեմ »: Որուն քահանայն վերստին՝ « Հրաժարեմ », հրաժարելով հրաժարեմ »: ու կը լռէ պատասխանը՝ որ սակայն դիւրաւ կ'իմացուի:

Ուս. կոնիբեր՝ վատիկանեան հայ մաշտոցի մը միջէն, գրեալ 1299էն յառաջ, քաղած է՝ անգղ. Թարգմանութեամբ՝ հետագայ կարեւոր մանրամասնութիւնը: Քահանայն, կ'ըսէ, յետ դարձնելու երախայն յարեւմտոս, կը հրամայէ « երկարել ձեռքը դէպ ի նոյն կողմ, իբրև մխելով զայն մուկ խաւարին մէջ. և կը հրամայէ անոր քթանը երիցս ստառայիկ վրայ, որ է ուրանալ զայն. և կ'երզմնեցնէ երեք անգամ՝ ըսելով. Հրաժարեմ ի սատանաքէ: և: Իսկ երախայն կը պատասխանէ, « Հրաժարեմ »: և միանգամայն « կը քթանէ ստառայիկ վրայ »:

Յետոյ քահանայն զերախայն « դարձուցանէ յարեւելս » (Մշտ. — Երզ.) որ էր, ազնուական կողմը, կը վառէ երկու մոմեղէն, և կը դնէ երախային ձեռաց մէջ՝ ըսելով. « Գարձիբ ի լոյս աստուգծիտութեան ». ապա « դարձուցանէ զձեռն (նոթանային) խնորոզական, այս ինքն զափի մէջն յինքն ունելով » (Երզ.): կոնիբերի օրինակն ասոր փոխարէն կ'ըսէ՝ « աչքերն յերկինս վերացնելով և ձեռները կարկանդակով »: Իսկ քահանայն կ'անցնի « ի ձախ կողմն եկեղեցւոյն » (Երզ.), « խոստովանելով զմի աստուածութիւն սրբոյ Երրորդութեանն » (Մշտ.): Թէ այս արարողական մանրամասնութիւնը որչափ հին են մեր մէջ՝ չեմ գիտեր. բայց Մանդակունին ասոնց յաջորդող երզմնածեւն ալ կու տայ՝ իբր երախայից յատուկ, որ է այս. « Հաւատամք ի Հայր, հաւատամք յՈրդի, հաւատամք ի սուրբ Հոգին »¹, զոր կը կրկնէին « երիցս անգամ » (ԺԵ, 114): նոյնպէս

հաստատական և նուիրելոյն սեպհական կը թուի այն՝ իմաստասիրին այս ակնարկութեան մէջ. « հաւատալ սրտի և խոստովանել բերանով, յորմէ կեան հասցէ, զՀայր և զՈրդի և զսուրբ Հոգին » (9): — Բայց հնագոյն մաշտոցին մէջ արդէն հարցական ձեւ առած է այն՝ քահանային կողմանէ՝ այսպէս. « Հաւատան յամենասուրբ երրորդութիւնն՝ ի Հայր և յՈրդի և ի Հոգին սուրբ ». (ըստ Երզն. « երիցս անգամ »): և դարձեալ առանձնաբար, « Հաւատան ի Հայր, հաւատան յՈրդի, հաւատան ի սուրբ Հոգին »: Եւ երախայն մէն մի հարցման կը պատասխանէր՝ « Հաւատամ »: Քահանայն դարձեալ երեք անգամ. « Հաւատան », և երախայն նոյնչափ՝ « Հաւատամ »: Այս կը պաշտէին նիկիական հանգանակը, համաձայն նաև Երզնականոյն:

Մանդակունին կը յաւելու՝ Թէ դաւանութեան հետ երախայք « կնքեցին զինքեանս երրորդական զօրութեամբ Հօր և Որդւոյ և սուրբ Հոգւոյն, և զսուրբ խաչն ի վերայ մատանի եղին » (122). որ ուրիշ բան չի նշանակեր, բայց ի՞նչ իտպականեցին իրենք զիրենք: — Իսկ իտպականեցոյն իրատուց մէջ արարողութիւնը կ'աւարտի աւագ օրհնութեան մը երեք տնով. « Երգեսցուք երգ նոր », և կամ « Յաղթական քեզ օրհնութիւն »:

Որն կարգը կը կատարուէր « ի վերա(յ) տղայոց և չափահասից » առ սարակ (Մշտ.): Սակայն Ռմնեցոյն օրով հայ եկեղեցականք՝ հակամէտ զեղծման, յաճախ զանց կ'ընէին զայն, որոյ դէմ կը բողոքէ նոյն հայրապետն՝ ըսելով. « Ոմանք զատ ի մկրտութիւն զալ հանդերձեցոց՝ գհրաժարելոյն ի սատանայէ նոցա հարցմամբ ի վերայ ոչ բերեն զերզմունս, և ոչ զսրբոյ Երրորդութեանն խոստովա-

1. Rituale Armenorum, էջ 92, 96. 2. Այդ սովորոյթ Յայնրէն անուած կը թուի, որոց մաշտոցին մէջ կայ մինչև այսօր. — Նոյն նպատակաւ անուշաքի զարթու հայ դիւթերն ալ կ'ընէին նոյն բանը. « Ի ժախ դիւթ և յալ քթքթ » (Մանդ. ԻԶ, 185).

վերոյիշեալ վկայութեանց, և տեղակ լոկ Ռմնեցոյն, իբր սովորական հապճեպով հետեցոյց՝ Թէ վերջինս նաև հաստատեց հրաժարման ու դաւանութեան սովորոյթը Հայոց մէջ, որոնք իբր Թէ յառաջագոյն ծախկեց ինն նիստորականաց (The key of Truth, էջ LXXVIII).

նութիւն ... այլ միայն առ մկրտութիւն աւագանին վաղվաղեալ՝ ի ներքս արկանեն» և այլն (8)։ Անկարգութիւն մը՝ որ շատ չտեսցի, ըստ որում բոլոր գրչագիր մաշտոցները կը պահեն նոյն ծէսն հաստարմութեամբ։

Ծ. — Վանացս մէկ օրինակը, գրուած ի Սիս 1345ին, բոլորովին տարբեր կազմութիւն մ'ունի երդման կարգին, զոր ստրկարար թարգմանած է լատին մաշտոցէն, և որ հարկաւ գործադրուած է՝ գէթ մասնաւոր տեղոյ ու ժամանակի մէջ — Նախ կը զնէ երկար աղօթք մը քահանայէն՝ հեռացնելու համար սատանային ազդեցութիւնը երախայէն. « և ապայ փշէ երիցս անգամ յերեսս երախային, (որ) նշանակէ զհերքելն սատանայի որպէս հողմն գփռոշի », յարելով այս երդման ձեւը. « Ե՛լ, պեղծ ոգի, ե՛լ ի պատկերէս Աստուծոյ, և տուր պատիւ և փառս կենդանոյն Աստուծոյ Հաւր, և պատիւ և փառս ճշմարիտ որդոյ նորա Յիսուսի Քրիստոսի, և պատիւ և փառս միխիթարիչ սուրբ Հոգւոյն »։ Յետոյ « առնէ մատամբն իաչ ի ճակատն տղային », ըսելով. « Ես կնքեմ ի ճակատ քո զնշան սուրբ իաչին տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի »։ Նոյնը կը կրկնէ և կրծոց վրայ՝ սոյն բանաձեւով. « Դնեմ զնշան սուրբ իաչին տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի ի սիրտս քո »։

Ապա « տըֆընդէ քահանայն ասելով. Երդմեացեացանեմ զքեզ ամենապեղծ հոգի » և այլն, ընդարձակ ձեւ մը եռամասնեայ։ Ասոր կը յաջորդէ արտառոց արարողութիւնս. « թճանէ՞ քահանայն յափն (իւր) և հասցէ ի բերանն և յականջն (երախային) և ասէ. Բացցի՛ս որում բանալոց ես »։ Նոյնը կ'ընէ « ցկիթն (քիթ)։ Բաց և բացցիս առնուլ զհոտ անուշից »։ Յետոյ « յականջն ասէ. Գու, սատանայ, եղիցիս հալածեալ, զի դատաստանն Աստուծոյ աստ

մտանն »։ և կը յաւելու՝ թէ այս գործը կը լինի օրինակաւ Փրկչին՝ « որ թըռմն երեսց զխուլն և զհամբն »։

Մաշտոցն յառաջ կը տանի. քահանայն « դարձուցանէ զերախայն յարեմուտս և հրամարեցուցանէ երիցս անգամ. Հրաժարե՛ ի սատանայէ » և այլն, ծանօթ ձեւը՝ վերածուած երբորդ զէմքի. որոյ իւրաքանչիւր հարցման « ասէ կնքահայրն. Հրաժարե՛ »։ Որուն քահանայն, « թո՛ւր ի սատանայի երեսն », նման կոնիքերի օրինակին։ Յետոյ « դարձուցանէ զտղայն ի յարեւելս, և հարցանէ երիցս անգամ », յարելով երեք չափաւոր բանաձեւեր. առաջինն՝ յըրբորդութիւն, երկրորդն՝ ի մարդեղութիւն Բանին, երրորդն՝ ի կաթողիկէ Եկեղեցի, որոց մէջ համառոտուած են զըլխաւոր վարդապետութիւնը։ Ասոր կը յաջորդէ Հաւատամքը։ « Յետ այսր բերեն աղ, և քահանայն աւրհնէ » աղօթքով մը, ինչպէս ընել զայն « պատճառ փրկութեան ի հալածել զսատանայ անուամբ սուրբ Երբորդութեանդ »։ յետ որոյ « զնէ յաղէն ի բերանն (մանկան), զի ամենայն բան նորա իմաստութեամբ համեմեալ լինի », ըսելով այսպէս. « Ընկալ աղ իմաստութեան, զի Տէր ողորմեսցի քեզ ի յաւիտենական կեանսն »։ Եւ յառաջ կը տանի երախայութեան կարգը։



Բ. ԵՐԴՈՒՄՆ ԱՊԱՇԽԱՐԴԱՅ

Այն քրիստոնեայր՝ որոնք անկանոն կեանք մը վարելէ վերջ կը զղջային և կ'ուզէին ուղղութեան գալ, ապաշխարող կը կոչուէին։ Զանոնք ընդունելու համար հաւատացելոց մէջ, իրենց վրայ առանձին արարողութիւն մը կը կատարէր ընդհատուր հին եկեղեցիին, ուստի և Հայկականը, զոր կը տեսնենք գրչագիր մաշտոցաց մէջ,

1. Արդ յոյն մաշտոցն ալ ունի այդ կրկին տեսնուողութիւնը, բայց տարբեր բանաձեւով. նոյնպէս և փրամը քահանայէն։
2. Դաւիթ Վրդ. Աւակայ որդին՝ ԺԲ դարուն՝ կը

յիւշ նման բան մը հայ հմայողաց կողմանէ. « թցով բեբանոյ իւրեանց ձեռամբ մարմնն զայնորիկ (մանուկն բը). ստեղ թէ յազարկոտէ հեռանդացեալ է, և մի՛ սոցէ դարձեալ յազարումն » (Վ.ս. հմայ.)։

սկզբու հնազունէն, Սոյն արարողութեան մասն էր մեր քով երդմնեցուցանելը: Մեր քով՝ կ'ըսեմ, որովհետեւ եւրոպացի հնախօսից բողոքովին անծանօթ է այս կէտս՝ որ նշան է թէ գոյութիւն ալ չունէր: Իսկ մեր սովորութեան բուն պատճառը պիտի տեսնենք յաջորդ գլխոյն մէջ:

1. — Որովհետեւ ապաշխարութիւնը երկրորդ մկրտութիւն կը համարուէր, և երկուքին նպատակն էր դարձ առ Աստուած, երդումն ալ մի և նոյն ձեւով կը կատարուէր երկու առթից մէջ եւս. անոր համար մեր հին մաշտոցը համառօտիւ միայն կը յիշէ ապաշխարողացը, գրելով՝ թէ «քահանայն» — այս կարգիս յատուկ պաշտօնեայն նաև ըստ Ստ. Որբելինի (Պտմ. ԹԹ) — գղջացողը կը տանի «ի դուռն եկեղեցոյն», ինչպէս մկրտութեան ժամանակ, և յետ ընթերցումաց և աղօթից՝ «դարձուցանէ յարեւմուտս և հրաժարեցուցանէ. և ապա դարձուցանէ յարեւելս և տա(յ) հաւատալ զերիս անձնաւորութիւնն. և ասէ զՀաւատամն ի բուն», որ է հանգանակը. աւելի բան չի ըսեր, տալով ընթերցողաց զուշակել երախայից ձեւէն: Սակայն վանացս գրչագրատան ուրիշ օրինակ մը 1387ին գրուած՝ նիւթապէս ալ կը զնէ գայր՝ այսպէս. «Հարցանէ քահանայն. Հրաժարե՞ս ի սատանայէ և յամենայն խարէութենէ նորա և ի պաշտամանց նորա և ի գնացից նորա և ի հրեշտակաց նորա: Էլ նուիրեալն աւէ. Հրաժարի՞մ. գ անգամ»: Յետոյ կը զնէ դաւանութեան ձեւը. «Էլ դարձեալ ասէ քահանայն. Հաւատո՞ս յամենասուրբ երրորդութիւնն՝ ի Հայր և յՈրդի և ի սուրբ Հոգին, ի կաթողիկէ եկեղեցի: Էլ նուիրեալն ասէ. Հաւատամ, գ. և ասեն զՀաւատամն»:

2. — Ստոյ վերոյիշեալ մաշտոցը երկման յատուկ կանոն մ'ալ ունի անոնց համար՝ որ «յերկեղէ մահու ուրացեալ լինին

զըրիստոնէութիւնն», յարելով մահմետականութեան, այր թէ կին, և ապա կը դառնան: Քահանայը, կ'ըսէ, ապաշխարողը «բերեն ի դուռն եկեղեցոյն, բացալ գլխով, մերկ, բոկ ոտամբ, և լինի միով հանդերձի՜ գաւտէլոյ՞»: Հոս ըստ սովորութեան «դարձուցանեն զդէմքն յարեւմուտս, և զձեռն հրաժարական ընդդէմ ձիգ ունիւով՝ հրաժարեցուցանէ քահանայն» հետեւեալ բանաձեւով. «Հրաժարե՞ս ի սատանայէ և ի դիւց նորա և յամենայն խարէութենէ և ի նենգաւոր զործոց նորա, ի գնացից՝ ի պատրանաց նորա: Ուրանան զՄահմէտ, ապիգրի՞ս ի սուտ կրօնից նորա, և ի չար ընկերակցաց նորա՝ ի յԱւտին, ի Պուպարէն, ի յԱւթմանէն, ի Միլիքմանկուճկա, ի յԱշէն, ի Ֆրաթմայէն, և ի դիւարախտ մուշէրին գրչացիցն նոցա, և յամենայն փրատակար զործոցն նոցայ»: Այս ձեւը երիցս կրկնել կու տայ, միանգամայն «թքանելով յամբարիշտ զործս նոցա»: Յետոյ «դարձուցանեն զդէմքն յարեւելս. և ի խոնարհ ունելով զաչս, ամբառնալով զձեռնն ընդդէմ երեսացն, երեք անգամ կը հարցնէ քահանայն հաւատոյ ատանձին դաւանութիւն մը՝ որ կը բովանդակէ վարդապետութեան հիմունքը: Իսկ ապաշխարողն «ի խոնարհ ի ծունր ի վերայ երեսացն երկիր պագանելով, ասէ բարձր ձայնիւ. Հաւատամ և երկիր պագանեմ»: և կը յարէ հանգանակը:



Գ. ԵՐԳՈՒՄՆ ԴԻՈՒՆԱՆԱՆՈՒՄ

Յիշեցինք յառաջագոյն այսահարաց գոյութիւնն ու բժշկութիւնն առաքելական դարուն և յետոյ: Թէ Հայր և թէ ուրիշներ բնական հիւանդութիւնները ստէպ կը շփոթէին դիւահարութեան հետ, ուստի յառաջ կու գար վերջնոյն յաճախութիւնը հին ժամանակ:

Մեր Հարք կ'որոշէին դիւահարներն ի յայտնի և ի ծածուկ՝ ըստ Եղիշէի անուանեալ կանոնաց. յայտնին անոնք էին որ

1. S. Pénitence և Exoroisme ի Martigny, Dioc. des Antiq. — Bergier, Dioc. de Théol. — Goshler, Dioc. encycl. և այլն:

«լիկին» . և ծածուկը՝ որ գերի էին չորս գլխաւոր մեղաց . բարկութեան, ցանկութեան, ուրացութեան և ամբարտաւանութեան (Մատեն. Եղ. 296-7), համեմատ աւետարանի զաղափարին (աստ, 370) : Ըստ այսմ՝ Պայտի ծննդեան դիւաց նուիրուած, « բնակեցին դեւք բազումք ի մանուկն », որով կը զագրագործէր՝ կ'ըսէ Փաւստոս (Գ, ԽԿ) : Նոյն ինքն « աշատուտ » մը կը կոչէ զՀայր մարգարէս՝ որ գճիրան սպանութեանց կը դրդէր (Գ, ԺԸ) : Այդպէս կը համարի և Փարպեցիցն՝ սրենցի բրեք ուրացողները . վասակ՝ զոր « այսն պիղծ խեղդէր զնա » (ԽԵ) . վարագվազան՝ որ էր « տանջեալ ի դիւէ » (ԽԶ), և Գդիհոն՝ որոյ մահը կը նախագուշակէր « այսն պիղծ որ էր ի նմա » (ԶԲ) : Այս օրինակներէն կարելի է հետեցնել՝ թէ մեր Հարց այս համոզման արդիւնը էր ապաշխարողաց երզման նախախշեալ սովորութիւնը . այս ինքն բուժումն ծածուկ դիւահարութեանէն : — Ներկայ գլխոյն նիւթը սակայն յայտնին է, որուն կ'ենթարկուէին՝ ըստ Եղնրկայ (Ա, Իա) և Եղիշէի (198) անմեղներ ու մեղաւորներ առհասարակ . և որոց այդ հարուածը կը հասնէր Աստուծոյ թոյլատուութեամբ (Եղն. Ա, Իբ) : Ասոնց բուժման համար կար յատուկ

1. — Երդումն : — Արդարեւ Աւետարանը յանձնարարած է աղօթք ու պահք (Մրկ. Թ, 28), զոր կը կրկնեն նաև Հարք : Եղիշէ այդ երկուց կը յարէ և ուխտագնացութիւն . Սրբոց նշխարաց (298), զոր ըստ Մանդակունւոյն պարտէր կատարել նոյն ինքն այսաւարը (186, 189), և որոյ օգտակարութեան վրայ կը պնդեն նոյն հայրապետն (անդ), Եղնիկ (Ա, Իա, Իբ) և այլք :

Բայց տարբեր էր աստի բուն երդումը, որոյ համար կը հարցնէ Մանդակունին . « զի՞նչ են երգմունք դիւացն » . և կը պա-

տասխանէ . « ո՞չ ապարէն պահք և աջօրք հաւատովք » (186), հաստատուած նոյն պէս աւետարանական սահմանին վրայ (189) . և այդ աղօթքը կը մատուցանէր երկրորդ անձ մը, զոր կը կրկնէ և Եղնիկ, ըսելով դիւահարին համար՝ թէ « սրբութք (առաքինի պաշտօնէիւք) աղաչեցեալ զԱստուած, օգնականութիւն գտանէր բուժելոյ ի չարէն » (Ա, Իբ) : Վերջինս կը յաւելուէ՝ թէ այս կարգը կը կատարուէր ոչ լոկ հաւատացելոց, այլ և օտարաց վրայ . « Չայնր զփորձ ոչ միայն քրիստոնեայք, այլ և հեթանոսք և մոգք (պարսիկք) գիտեն » (Ա, Իբ) :

2. — Արարողարբիւն : — Կը կայանար ուրեմն աջօրից մէջ, որուն կ'ընկերէր ըստ Մանդակունւոյն սրբութեանց մին . « ի ձեռն յաղթողի նշանին խալի՛ յորմէ դողան աւանայն բնութիւնք դիւաց », և զոր անշուշտ կը բռնէր պաշտօնեայն (186) : Հին Մաշտոցն ալ յիշելով աղօթքը, կ'աւանդէ նաև ձեռնադրութեան առաջեկական սովորութիւնը, նորոճայ քահանային վրայ ինդրելով « շնորհս առաքելականս առ ի մերժել և հեռացուցանել . . . զայսս պիղծս ի մարդկանէ, ղնկելով ննոս ի վերայ նոցա, կարդալով զամենազաւր անուն քո » : — Յիշեալ կանոնական աղօթից ձեւը սակաւազիւտ է զրչագիր մաշտոցաց մէջ : Վանացս զրչագրատան մէջ հանդիպած եմ երկու օրինակաց, գրուած 1216 և 1530 տարիներուն, և 1484ի աղթարքին, որոնք ունին հետեւեալ կանոնը . « Աղաւթք ի վերայ այսահարի : — Տէր Աստուած զաւրութեանց՝ որ բժշկես զախտս և զհիւանդութիւնս ժողովողեան քում, որ փառաւորիս հանապազ ի ծառայից քոց, զթայ ի քրկեալս յայս յայտոց չարաց, և մի՛ թողուր ի ձեռաց քոց, տէր բարեբար : Սաստեա այսոց պղծոց և խորտակեա զաւտանայ ի ներքոյ ոտից մերոց : Սրբեա

1. Այդ սովորութիւնը շատ հին էր և ընդհանուր, յիշուած նաև Տերտուլիանոսի կողմէն, որ գրելով հեթանոսաց՝ կ'ըսէ . « Ասոնց քրիստոնէից ս'ի պիտի կորզեր ձեր հոգիներն ու մարմիններն այն ծածուկ թշնամիներէն » որ

ամէն բան կ'եղծանեն . Գիւաց համար կ'ըսեմ, որ զձեզ բռնած են, և զորս մեր կը հալածենք ձեզմէ ստանց փոխարինութեան, ստանց վարձուց » (Ջատ. ԻԳ) :

զծառայս քո և նորոգեա զսա Հոգևով սրբ-
բով, և խառնեա զսա ի միաբանութիւն
եկեղեցւոյ ըստ սրբոյ, շնորհաւք և մար-
դասիրութեամբ տեսան մերոյ» են:

3. — Երդմնեցոցիլ: — Ոչ առաքելա-
կան գարունն և ոչ յետոյ երկար ժամա-
նակ այս անուամբ յատուկ պաշտօնեայ
չկար ըրիստ. եկեղեցւոյ մէջ. այլ ըստ
Եզնկայ կը պահանջուէր ներքին սրբու-
թիւնը, մարդիկ « եթէ ոչ արժանաւորը
շնորհաց Հոգւոյն սրբոյ լինիցին, ոչ կա-
րեն հանել զգեան » (Ա, իր): Կողբացին
ղեծ իւր օրով իսկ՝ « և այժմ՝ » դիւահա-
լածութեան փորձեր կը տեսնէր եկեղեցա-
կանաց և ոչ նոյնպիսեաց քով. այս ինքն
« ի սուրբ և դիւկոպոս և ի ճշմարիտ վա-
ճականս » (անդ), որոց վերջինք սոսկ հա-
ւատացեալներ էին յառաջագոյն: Բայց
բնականապէս աւելի եկեղեցականաց յա-
տուկ էր այդ գործը. տեսանք վերեւ՝ որ
մաշտոցին մէջ նոր ձեռնարկեալ « քահա-
նային » վրայ կը խնդրուի դիւանքօրու-
թեան պարգեւը: Եմանապէս եպիսկոպոս-
օրհնէից մէջ ասոր համար ալ կը հայ-
ցէին շնորհք՝ « ի սրբութիւն վստանգեոց
յայտոց պղծոց » ըստ օրինակի 1345ին և
այլոց: Մի. Գոշի կողմանէ կը յիշուին
« ոմանք ի քահանայից և ի կրօնաւորաց », որոց
ձեռքով Առտուած « մերժէ զգեա »
(Առակ ԻԹ):

Արեւմտեայց քով Գ դարուն կը սկսի
երեւիլ յատուկ երդմնեցոցիչ, որ մեր մէջ
շատ ուշ մուտ կը գտնէ. առաջին անգամ
Լամբրոնացին կը յիշատակէ այդ պաշտօնը
յառձին կիսասարկաւագին. « Բշխանութիւն
ունի... կէս սարկաւագն զերդմնեցոցա-
նենն » (Մեկ. Պտր. 53), իսկ յաջորդ դա-
րուն երբ Հայք կ'ընդունին արեւմտեայց
փոքր աստիճանները, անոնց միոյն ա-
ռանձին պատիւն ու պաշտօնը կը լինի
այդ. և որ կը կայանայ՝ ըստ օրհնութեան
նոյն վիճակաւորին՝ « գնել զձեռս քո ի
վերայ հիւանդաց (դիւահարաց), և որք գան
ի մկրտութիւն (երախայքը) հրաժարեցու-
ցանել » (Մշտ. 1345ի են): Այս նորու-
թիւնն ի սկզբան ընդդիմութեան բախե-

ցաւ պահպանողական Հայերէ, որոցմէ էր
Միւնեաց Յովհաննէս եպիսկոպոսը, ինչ-
պէս կ'իմանանք Չաք. Կործորեցւոյն առ
նա գրած շատագովականէն. « երդմնեցոցիլ
ընդէ՛ր օրհնեցեք » և առանց բացատրու-
թիւն տալու ասոր՝ կ'անցնի երդման պաշտ-
պանութեան: Դար մը վերջ այս նոր աս-
տիճանն այլ եւս ընտանի էր Հայոց, և
իբրև սովորական բան կը յիշէ զայն Տա-
թեւացին. « Երբորդ (կարգ) է երդմնեցու-
ցիյը, որոց գործն այն է՝ երդմնեցուցանել
զդիւահարն » և հրաժարեցնել երախայն
(Հրց. Ք, ր), և որոյ գործածականութիւ-
նը սակայն անստոյգ տեսանք (աստ, 372):



Գ. ԵՐԳՈՒՄՆ ԻԻՂՈՅ, ԱՂԻ ԵՒ ԶՐՈՅ

Ահա նիւթեր՝ որ աւելի պիտի ամրա-
պնդեն մեր ի սկզբան տեսած կարծիքը,
թէ նախնիք՝ առաքելականէն ալ չափա-
զանցուած և աւելի հին աւանդութեանց
մտեցող համոզմամբ մը՝ դիւաց ներգոր-
ծութիւնը կը դնէին նաև անշունչ իրաց
մէջ, որպիսի էին և այս երեքը, որոցմէ
կը հալածէին զանոնք երդմնեցուցմամբ:
Արեւմտեայց հնարեցին այս սովորոյթը և
մեզ ալ աւանդեցին վերջերբ. այնպէս որ
աղի և ջրոյ երզման յիշատակը չննք
գտնեք նիւթոց օրհնութեան սովորական
ընդկ կանոնաց մէջ՝ զոր կը պահեն մեր
հին մաշտոցներ. թէև մեր Հարց մտքէն
եւ օտար չլինէր ասոնց մասնակցութիւնը
դիւաց. զի Յայտնութեան ջրօրհնեաց կա-
նոնին մէջ՝ համաձայն նոյն ինքն երիցա-
գոյն օրինակին իսկ՝ կ'աղօթուի այսպէս.
« Հալածեա ի սմանէ զամենայն փնսս և
զչար բիծ և զլատր և զամենայն քանու-
րիսն սատուայի, և տնգեա ի սմա գամե-
նայն շնորհս ամենազաւ սուրբ Հօգւոյդ »
և այլն. այսքան, բայց երզում ոչ:

1. — Երդումն իւրոց: — Մեռոնի օրհ-
նութեան մէջ կը յիշուի այս, ըսուելով.
« եպիսկոպոսապետն տայ զերդումն » անոր՝
ըստ մաշտոցին, որ երզման նպատակն ալ
կը պարզէ բանաձևին մէջ. « զի ամե-

նայն ներգործութիւն սատանայի և շա-
րութիւն նորա լիցի ի քէն հալածեալ»։
Այսպէս արբուելով այն, իւր կարգին պի-
տի սրբէր զմարդիկ և ուրիշ նիւթեր, ինչ-
պէս կ'ըսէ Նարեկացին. «Լրութեամբ շնոր-
հի օրհնութեան այս իւր զօրացեալ՝ և
զայսս վանէ» (Աղ. Ղ.Գ)։

Դժբախտաբար շունիւր մեռոնին և միւս
սուրբ իւրոց օրհնութեան շատ հին օրի-
նակներ. ԺԱ դարու մաշտոցը, որոյ պաշ-
տամունք կանխելով կրիլիկեան վերակազ-
մութիւնը՝ կը պահեն նախկին ձեւը, կը
զլանայ մեռոնի օրհնութիւնը. զաղափարողը
կ'իմացնէ՝ թէ զայն «մեք ոչ իշխեմք զբել,
զի մի՛ անհնազանդ գտանիցիմք սուրբ Լու-
սաւորչի աթոռոյն և մեծի հայրապետին
մերոյ՛»։ Մեր գրչագրատան մէջ գտուած
հնագոյն կանոնը կրիլիկեանն է, 1345ի ծա-
նօթ մաշտոցին մէջ, որ ունի օրհնութիւն
երեք իւրոց, մեռոնին, երախայից ու հի-
ւանդաց, ուստի երեք ալ երդումներ։ Մե-
ռոնի կանոնը կրկին է հոս. մին համառոտ՝
միւս իւրոց ուստի միասին, և երկրորդն
ընդարձակ ու միակ՝ որ հինը կը թուի,
և որոյ մէջ ներմուծել կը պատուիրէ մաշ-
տոցն առաջին կանոնն ամբողջապէս. թէ և
հոն կրկնուած է մեռոնին երդման ձեւը
միայն։ Առաջին կամ երբեակ իւրոց կա-
նոնին համեմատութիւն մը լատինական
մաշտոցին հետ՝ ցոյց տուաւ ինձ, թէ այս
կրիլիկեան ձեւն՝ ուստի և երդումն՝ ամ-
բողջապէս թարգմանածոյ փոխառութիւն
մ'էր արեւմտեայց ծխարանէն. այնպէս
որ մեր գրչագրատան ուրիշ մաշտոց մը,
զբուած 1338ին, տարբեր կանոն մ'ունի
հիւանդաց իւրի օրհնութեան, որոյ մէջ
կը պակասի երդումը։ Բայց վերջապէս
հայացած էր այդ երդումն ու գործածա-
կան եղած, մանաւանդ մեռոնին մէջ, ինչ-

պէս մեր 1386ի և այլ օրինակներէն կ'ե-
րուի, և որ կը տեւէ ցարդ, կաթողիկեայ
Հայոց քով երեք իւրոց օրհնութեան մէջ
եւս։

2. — Արարդարիւն։ — Շատ պարզ
է՛ երբ մեր տեսութեան սահմանն ամփո-
փենք ոչ թէ իւրոց ամբողջ օրհնութեան,
այլ միայն երդման մէջ։

ա. Մեռոնի ընդարձակ կանոնը՝ ներ-
սեսի երկար քարոզէ մը վերջ՝ առանց
որ և է հրահանգի կը յարէ. «Եպիսկո-
պոսսպետն տա(յ) զերդումն՝ ասելով» բա-
նածելը։ Ընդ հակառակն համառոտ կանոնն
աւելի մանրամասնութիւններ ունի՝ հե-
տեւութեամբ լատին բնագրին. «Առնու
զմեռոնի շիշն աւագ սարկաւակն, և զա(յ) ի
ձախ դէհ կախկոպոսին, և նա շնչայ (կը
փչէ) ի նոյն երիցս. և կացեալ առաջի
սրբոյ սեղանոյն՝ տա(յ) զերդումն»։ Ա-
հաւաստի աղբը բանածելը. «Երդմնեցու-
ցանեմ զքեզ, նիւթ ձիթոյ, յանուն Հաւր
ամենակարողի՛՝ որ արար զերկինս և զեր-
կիր և զծով և զոր ի նոսա, զի ամենայն
ներգործութիւն սատանայի լիցի ի քէն հա-
լածեալ, որպէս զի արհնութեամբս զաւ-
րացիս յաւածեալսն քե տպաւորել զՀոգին
սուրբ՝ յանուն Հաւր ամենակարողի և
Որդւոյ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի,
այժմ և միշտ...»։

բ. Երախայից իւրին երդումը կայ լոկ
վերոյիշեալ համառոտ խառն կանոնին մէջ՝
Որհնեալ մեռոնը, կ'ըսէ, կը տանին յա-
ւանդատուն։ «Յետ այսր բերեն առաջի
կախկոպոսին զամանն՝ յոր մկրտութեան
ձէթն աւրհնի, և ունին առընթեր. և նա
շնչայ(յ) ի նոյն երիցս ի ծածուկ, և տա(յ)
զայս երդումներս»։ Բանածելը տարբեր է
նախորդէն՝ համեմատ իւր նպատակին, և
է այս. «Երդմնեցուցանեմ զքեզ, նիւթ ձի-

1. Այդ արգելքը կը մկնուի մաշտոցի զրութենն
քէ յառաջ պատահած զիպուածով մը. Սիւնեաց Գալար
և Անձևացեաց Խորով կախկոպոսոն ապստամբելով
Անանիա կաթողիկոսէն, յարցանս Աղուանից հայրապե-
տին, անտի ասելով միւսունն ալ, ինչպէս կը պատմէ
նոյն Անանիա (Արբու. 1Պ97, էջ 130)։ Այս պատահաւ

արգելուած կը թուի միւսունորենից հրատարակութիւնը
հայրապետանոցէն զուրս.

2. (Սննցոյն օրերէն իսկ երախայից օծումն սկսած
էր վարսուի սովորութենէն (նոյն, 8), որով նոյնը պա-
տահեր է անոր իւրին օրհնութեան կանոնին եւս տու-
մայն մաշտոցէն, և սախեր զկրիլիկեցիս նոր թարգմա-
նելու։

թոյ, յանուն Հօր Աստուծոյ ամենակարողի, և յանուն Յիսուսի Քրիստոսի, և յանուն սուրբ Հոգւոյն. որպէս զ(ի) միոյ աստուածութեանն Երբորգութեանն անուամբ լիցի ի քէն հալածեալ ամենայն ներգործութիւն աստանայի, որ հս տուեալ յօգուտ մարդկան, և ի ձեռն այս սուրբ ընծայիցս եղիցիս ի սնունդ մարմնոց և հոգւոց, և ի մրցունուս արիւթեան այնոցիկ՝ որք և օծեալ պատրաստին մկրտութեան. որպէս զի լիցին մաքրեալք ընդունել զշնորհս սուրբ Հոգւոյն՝ շնորհօք տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառք...»:

գ. Հիւանդաց իւղին երդումը կը կանխէ քան զատուլինս նոյն կանոնին մէջ: Եւ է այսպէս. « Բերեն ստաջի զշէջ ձիթոյն հիւանդաց և երդմնեցուցանեն զնա այսպէս. — Երդմնեցուցանեմ զքեզ, պեղծ հոգի դիւական, զի հալածեսցիս յայս ձիթէս ամենայն ներգործութեամբը քո, յանուն Հօր և Որդոյ և Հոգւոյն սրբոյ. զի լիցի սա յօծումն տանարի Աստուծոյ՝ յորս բնակեսցէ սուրբ Հոգին, ի փառս Հօր և սիրեցեալ Որդոյ իւրոյ՝ որ գալոց է դասել զկենդանիս և զմեռեալսս »:

Յ. — Երդումն Ողի և Ջրոյ: — Ըսի՛ թէ տոհմային բնիկ մաշտոցին մէջ չի յիշուիր: Արդ կը գտնեմ զայս լոկ Սոյ մաշտոցին մէջ. և է մի առանձին « կանոն, արհնութիւն ջրոյ, զոր յամենայն կիրակէ քահանայն արհնէ և ցանէ ի վերայ ժողովրդեանն»: Այս կանոնն ալ, որ գատ է Խաչալուայի և Յայտնութեան ջրորհնեաց հարազատ կարգերէն, նման առաջնոց՝ նիւթական թարգմանութիւն է լատինականէն. որ եթէ չէ մտած հետագալ ուրիշ մաշտոցաց մէջ, կրնանք ըսել՝ թէ գէթ ի կիլիկիա զործածուած է երբեմն:

ա. Պաշտօնը կը սկսի սաղմոսի համարով մը, յետ որոյ քահանայն կ'ըսէ երգմնածին աղին վրայ՝ որ սահմանուած է խառնուելու ջրին մէջ. « Երդմնեցուցեմ զքեզ, արարած աղի, յԱստուած՝ որ կենդանի է, յԱստուած՝ որ ճշմարիտ է, յԱստուած՝ որ սուրբ է, որ զքեզ ի ձեռն Եղիշէի մարգարէին հրամայեաց ի ջուրն արկանել՝ առ ի բժշկել զանգամակութիւն ջուրցն: Որով և դու, աղ, եղիցիս ամենեցուն որոց ընդունին զքեզ՝ յազատութիւն հոգոց և մարմնոց: Եւ փախիցեն ի բաց յայնմ տեղովէ ուր դու ցաւեսցիս՝ ամենայն ցնորական երևոյթք փորձողին, սոսիութիւն և նենկութիւնք և չարարուեստք խարէութիւնք աստանայի. և ամենայն հոգիք նորա անսուրբք երդմնեցուցեալք եղիցին նովա՝ որ գալոցն է դասել զկենդանիս և զմեռեալս և զաշխարհ ամենայն հրով »:

բ. Միջանկեալ աղօթք մը, և ապա կը յարէ ջրոյն երդումը. « Երդմնեցուցանեմ զքեզ, արարած ջրոյ, յանուն Աստուծոյ Հար ամենայնակալին, և յանուն Յիսուսի Քրիստոսի որդոյ նորա, և ի զարութիւն Հոգւոյն սրբոյ Աստուծոյ, զի եղիցիս դու, ջուր, երդմնեցուցեալ, որպէս զի փախուցես զամենայն իշխանութիւնս թշնամոյն, և զինքն իսկ զսատանա(յ) արմատաքի խլիալ կարասցես դու, և ի բաց հանել ամենայն յանցաւոր հրեշտակաւք նորայ, զարութեամբ տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ գալոց է դատել զկենդանիս և զմեռեալս, և զաշխարհս ամենայն հրով »:

Ապա կը յաջորդեն ուրիշ աղօթքներ:

Զ. ՎԱՐՈՒՍ ՀՍՅՈՒՆ

Շարայարիքի

